

Զոլախաչ - Զոլախար.
Աւղաղաղալու - Վաղաշէն.

Հայ Դւին - Ներքին Դւին.
Իմանշալու - Միշեան (Բոլշեվիկ Լիպ-
Միշեանի անունով):

ՂԱՄԱՐԼՈՒԻ ՇՐՋԱՆ.

Դալուլար - Դալուր.
Գեղակլու - Մարտիկեան (Բոլշեվիկ
Սէրգօ Մարտիկեանի անունով):
Դոնդուզիան - Զանդիլար.
Սէյխէքէնդ - Շուրաբէնդ.
Ասորի Դւին - Վերին Դւին.

ՎԵՐՈՒԻ ՇՐՋԱՆ.

Քէշիշվէրան - Զովաշէն.
Մոլլասհմէնդ - Օքլախ.
Քէշիշդաղ - Դաշֆէնդ.
Դաւալու - Արարատ.

ՀԵՐԿ ՈՒ ՑԱՆ

Գուրգէն Միսիթարեանը - մէր ամենէն
նուրբ երիտասարդ զրադատներից մէկը-
տարեմուտի առթիւ, «Յուսաբեր»-ում
(31 գեկտ.), փորձում է զնահատու-
թեան ենթարկել անցած զրական տար-
ւայ «Հերկ ու Ցանը» եւ ապագայի
որոշ հեռանկարներ ցոյց տալ:

Գ. Միսիթարեանի դիտողութիւններն
ու գատողութիւնները մտածել են աս-
լիս, եւ դրանց մէջ է նրանց արժէքը:
Այսուեղ առաջ ենք բերում նրա յօդւա-
ծի հիմնական մասը՝ յապաւելով միայն
այն, որ շօշափւած հարցերի անհրա-
ժեշտ տարրը չէ, կամ չեղում է բռն
ինդրից:

Անցաւ տարի մըն ալ եւ հայ երկնա-
կամարին տակ, մըն ու մասյի, գրակա-
նուրին մը մշակւեցաւ:

Հիմերուն կողմէ, եւ նորերէն ալ:

... Քանի մը զիրքեր երատարակե-
ցան. վկա, պատմած, մէկ երկու հա-
տոր ժերթած եւ շատ մը յօդւած՝ հան-
դէսներուն ու օրաբերբերուն մէջ:

Յայտնութիւն՝ նոր գործի կամ նոր
դէմքի՝ չկայ: Հետիհետ կետանք մը, օր-
ւան շարժումին հետ ժամկերու միզով.
Եւ գործեր ու յօդւածներ՝ որոնք հազիւ
ուշադրութիւն գրաւեցին. լայնածի՛ք ու-
շադրութիւն, նորութեան մը, ինքնաւը-

պուրեան մը, խորութեան մը քերած
ցնցումովը:

Լուց պատկերապաշտ Զարեանը. ընդ-
հասեց գիւղազունչ Համաստեղը, ցրե-
ցաւ Փարիզի ամենանդարս խումբը, որ
հանելի էր իր աղմուկովն ու գծած ամ-
րարուան շարժուածերովն իսկ. պատ-
ճէշին վրա մնաց նորէն լայնաշունչ Օ-
շականը, իր Մնացորդաց-ովը, որ սա-
կայն մնաց սունձին, տարօրինակ նա-
կատագրով. ոմանք չկարդացին. շատեր
չհասկցան, յոգնեցան ուրիշներ, եւ ո-
մանք ալ վախցան ու վար քաշեցին իրենց
ձայնը. անոնցմէ այս վերջինները՝ ո-
րանք երկու տասնեակ էշնոց գրքի մը
կը սպասեն, բառեղէն պակներ հիւս-
լու եւ դատարկահունչ վերնախօսութիւն
մը ցուցադրելու համար:

Այս բոլորը՝ նիգ միայն, հայ գրա-
կանուրինք կենդանի պահելու. հայ
մտքի կանքեղը՝ անմար, ինչպէս կայ
նոյն նիզը՝ հայ կեանքը ողջ եւ հայ
դէմքը հարազատ պահելու համար:

Դրական գործ, անշուշտ, այս ինք-
նապաշտպանութիւնն ալ:

Կա՛յ ուրեմն աշխատանքը եւ հաւատ-
քը՝ հայ մտքի ստեղծագործութեան
հանդէպ:

Այս աշխատանքը կը կատարի վան-
իրէն սկսած մինչեւ Հայաստան, ուր

հիմ արժեքներու պրատումը, պատմական ու լեռագննական խուզարկութիւնները մերաքէք յիշասուկարաններու ծնունդ կուտան, ևակառակ կապարէ այն մքնուրոտին, որ կը ծանրանայ հոն հայ մտքին վրա:

Ամենէն բախտուոր կալածք ասիկա, պատմագիտական ու բանափական այս դաշտը, երկրն ներ քէ դրուս, եւ միջտ հիմներու կը դրմէ:

Եւ այս հիմ կաղնիմներուն կողքին՝ նորերը, հազրակապ, որոնք հաւատ ունին ու աշխատելու եռանդ:

Բայց, ինչ ոք ըստին՝ անհատական, մեկուսի նիզեր են, ապրելու եւ ապրեցնելու ասմանաւծ միայն:

Մեր պահանջը՝ այս չէ սակայն, չի բաւեր միայն ապրիլը, որովհետեւ ապրիլը՝ միջոց է, ճոխ ու փարքամ կեանքի մը համար, սոնդագրոծական բարձրագոյն վայելքներու եւ կառուցումներու համար:

Արդ՝ ի՞նչ է հարկաւոր, որպէսզի ինքնապատպանութեան սահմաններից գուրս գանք՝ ճեռնարկելու համար «ըստեղծագործական բարձրագոյն վայելքներու եւ կառուցումներու»։ Գ. Միկուրեանը դրան պատասխանում է այսպէս։

Նախ՝ պիտի է աւելնայ, անի՛ գրականութեան դերն ու կշիռը. կաւելնայ, այո՛, երէ գիտակցութիւնը գայ լըրջութենէն անոնց, որ կը մշակն զիրը, երէ գայ ասուածաշունչ այն պաշտամունքն որ ընտրեալները միայն կրնան ունենալ. եւ ինչպէս կրօնէք, նըմանապէս հայ միտքը ունենայ, դառնայ տանար, ուր երկիւղով ու երկիւղանութեամբ մտնեն մարդիկ. ուրկէ դուրս նետուին անբարիշտներն ու անբարժանները. եւ, վերջապէս, ուրկէ պորքական մտածութիւն ու զգացումներու յորդ շատրւանները։

Տեսդ, տեսչնեմ, մոլեգնութիւն ու ժաշութիւն միայն, լնդումնելով որ սրած է տապանդը, իրեւ հիմք՝ երէ

կուզենիք հեռապատկերը դարձնել իրականութիւն։

Այն ատեն, հարկ պիտի ըլլայ անշուշտ, քրերի հիմք. ինչ որ կայ մինչեւ մեր օրերը. քօրւել վոշին մեր նախորդներու գործերէն զատել ոսկին պըդինձն, եւ իրեւ բիւրող ու արժէք՝ աւելցնել հայ մշակոյքի գանձարանին վրա, դարաւո՞ր կիթքով։

Ժամանակն է այլեւս, որ մէկ կողմ դրւին բոլոր նկատումները եւ մինչեւ խև յոթահարութիւնները. կշխքի, վերացնահատութեան ենթարկվեմ բոլոր հիմները, ողջ կամ մեռած, մեր մեծ նահատակներէն սկսած մինչեւ մեր օրերու կենդանի նահատակները. ատենն է որ անոնք բոլորը, անխոտի, պառկին արւեստի նշտրակին տակ ու հերձաստին, առանց ողբանիքի, դաժանօրէն, երէ կուզեք։

Մեր հիմ, երէկի գրականութիւնը՝ վկա, ներբւած, քննադառութիւն, ամենի ինչ որ կիյնայ այդ կալածին մէջ, այսու է որ քօրվի։ Հարկ է որ կիգին գրական դէմքները բոլորին, ու անոնց անիւնները, այսինքն՝ անկորնելին, նըւփրական մնացորդը, առեւին սափորներու մէջ ու դրւին պաշտամունքի տանարին մէջ։

Անշուշտ, վերագնահատման այս նամրուն, հարկ պիտի ըլլայ նաեւ ժխտել եւ ուրանալ. սրբազն ուրացում, որ ստեղծագործ է այնին, որքան գեղեցկութեանց պահճացումը։

Մեր ժամանակակից գրականութիւնը, այսինքն՝ գրական սերումդը, պիտի է գիտնայ վերջապէս քէ ի՞նչ կը կշռն, այսօրւան արժէքով, Զօհրապ մը կամ Զարդարանան մը, Տերեան մը կամ Թումանեան մը, եւ ողջերէն՝ Զարեան մը, Շանի մը կամ Անհարանեան մը. անկախին ժամանակէն ու պատմական միշտավայրէն։

Այս կերպով միայն անցեալը կը դադրի բեռ ըլլայէ ու կը դառնայ հարսուութիւն։ Հիմն կը դադրի փուռութիւն ու

որքոս ըլլալէ ու կը վերածի նորին համար լուսեղին պատւանդանի:

Մեծուրիւնները կը ծնին, չմոռնանք ասիկա, գրական առողջ աւանդուրիւններէ. ծագումի ու գերդաստանի շուրքը, արդիւնն ու ազնւականուրիւնը միայն ընկերակցուրեան յատուկ չեն. խմացական կեանքը, ազգերու մշակոյքն ալ ունին իրենց ժառանգականուրիւնը: Առանց ֆրանսական դասականուրեան - չերքալու համար շատ հեռուն - ու առանց անոր մշտանորոգ պրատումին ու գոռումին, ֆրանս. արդի գրականուրիւնը պիտի դառնար տիսեղ ու անարիւն. ընկեցիկ, պաթառ՝ իրենց խսկ բառով, առելի դժբախտ ու անտէր մտի դաշտերուն մէջ ժան կեանքին ներս:

Ժխտում, անկասկած, բայց զգոյշ ու զգաստ. պայծառ հորիզոններուն լոյսին տակ, ... ժխտումը պէ՛տ է ըլլայ, առանց նամարտակուրեան. խորանի եւ զգայուրեանց ու մտածումներու խռովիքի արդիւնք. կեղծիքին, անհարազատին ու անտաղանդին հաստառումով: Ազոր է ժխտումը, ուրացումը մինչեւ խսկ, երէ մենք կեցած ըլլանք մարմարին վըրա, այլապէս կը դառնանք ծիծաղելի, երբ գանէ պատւանդանները փլին ու ապառանները մնան իրենց տեղը անսասան, խսկ մենք քաղաքինք պատրամներու աշտարակէն վար...:

Այս ժխտումնեն պիտի ծնի նորը, վաղւանը, կը հաւատանք. անո՞վ պիտի հասնինք ստեղծագործ փնտուումին, փնտուում' որ մեզ պիտի տամի այն յորդ երակին՝ որ հայունն է:

Ուրախալի է, որ մեր գրականուրիւնը, մասմատորարար վերջին տասնամեակին, իրեն խուզարկուրեան դաշտ ընտրած է հայ կեանքը, հայ հայրենիքը, հայ հոգին: Համաստեղին մինչեւ Նարդունի ու Սասունի, հայ երկիրն է որ իր էջերը կը բանայ, իր յուշերը կը պատմէ. Շահենորն ու Զարդարեանը, որոնք ժամանակակից կեանքը կուտան, հայ կեանքն է որ կը խուզարկեն նորէն:

Բայց, չի բաւեր այս ամենը. չենք գրահանար եղածով, որ յառաջարան է դեռ, մընլորտ, անաւարտ նկար. մենք կուզենք որ հայը իր ցեղային բոլվանդակ փառքովը ցոլայ մեր գրականուրիւննեն ներս. դարերու մէջէն. արիւնոս իր պատմումանով այլ առաքեալի իր հաւատուովը: Պատմւի աշխարհին այս կը բարաշքը՝ որով հազարամեակները ապրող հայը, ոչ միայն կը պահէ յամաօրէն իր գոյուրիւնը, որ խորհուրդ դարձած է ալ, այլիւ հալածանքին ու արիւնին մէջէն սիրս ու կամք ունի դեռ ստեղծագործելու: Գծագրւի հայ հոգին, որ կայ դարէ դար եւ ինքինքը կը փնտուէ. իր ինքնուրոյնուրիւնը՝ քաղաքական, կրօնական, լեզուական ու իմացական: Այս իրաշքը կուզենք որ նառագայրէ հայ գրականուրեան էջերէն:

Այս ոսկի զիծը զգացրած է ու ցուցադրւած, նիշդ բասն տարի առաջ, խումբ մը արժէքով գրողներու կողմէ: (Վարուժան, Քիւֆէնեան, Ահարոն, Զարեան, Բարսեղիսան) Մէհեանի Ա. քիւնի մէջ (1914 Յունիլար 1) ուր ըսած են իրենց «Հանգանակ»ին մէջ եւ պանծացուցած ցեղային գծին հրաշագործոյնքը:

«Կը հաւտանք. Հայ Հողին՝ Լոյսն է, Ոյժն է, Կեանքն է, անդրիական չքեղութեանը մէջ ԱՐԻԱԿԱՆ ցեղին որուն կը պատկանինք»:

Քսա՞ն տարի ետք, նոյն նշանարանն ունինք մենք, բայց աւելի յստակ ու հարկադրական երանգով: Խնչ որ ընդհմարած են անոնք յայտնատեսուրեամբ իրեն գրական քոչք, կուզենք որ մեզ համար, այսօր, պատգամ դառնայ, արիւն ու ոսկոր առած. կուզենք որ անոնց քուղքի վրա բանաձեւած տեսուրիւնը փողոց իջնէ ու խառնւի մեր կեանքին, մեր ժամերուն ու գործին, զանգւածներու քրտինքին հոտք վրան:

Գրական նոր սերունդը պէտք է դրօշակ դարձնէ եւ ուխտեալներու մոլեգնուրեամբ իրականացման ճգտի այն՝

ինչ որ քան տարի առաջ ուրիշ սերունդ մը պատգամած է ու մասամբ կիրարկած:

Հայ ցեղը՝ իր դարերու կեամբին մէջ ու դէպի ապագան իր վազքովը. հայ խառնածքը՝ դէպի գաղափարականութիւն հակած ու խուզարկու. հոգեկան ու իմացական հորիզոններու. հայկական դիւցազնամարդոք՝ ժամանակի մէջն, յանուն ազատազրութեան եւ հայրենիքի ինքնուրոյնուրեան:

Ցեղապաշտութիւն, բայց առանց այլամերժութեան. ենոու. մեղ ազգայնամոլութենէն, այլանդակ ու ջլատիչ. բաց՝ համամարդկային շարժումներու առջեւ, ընդունակ՝ ընդգրկելու մարդկային հոգին, խառնելու ընդհանուր մտածումներու ալիքին, պահելով միշտ իր ինքնուրոյնուրեան:

Հարկ է որ հայ արևստագէտը, - գիրինը, գոյնինը կամ ճայնինը - իր ցեղային երակին հասնելու ատեն, բաւական հզօր ըլլայ մարդուն հասնելու համար. եւ հայը տալով մարդը կարենայ տալ, ընդհանուր ստեղծագործութեանց կարգին տեղ ունենալու եւ ազգային հորիզոններին կարենալ հասնելու համար մարդկայնութեան սահմաններուն:

Այս ամենը՝ բայց՝ միշտ տեսնեած ու տրած արւեստի մը մէջն, - ոն, լեզու եւ իրականացման եղանակ - առանց որում զորկ են միայնու արժեքի մտաւոր ու զգացական բայր կառուցումները. անկերպարան նիւթ՝ որ ցումները. անկերպարան նիւթ՝ որ նարտապետին կը սպասէ դղեակի վենարտապետին կը սպասէ դղեակի վենարտապետին առ արածւելու. կամ կամ ու զան՝ որ արածանագործի մուրմին կը կարօտին, յը-

դացւած, բռնւած երազ մը յաւերժացւելու համար:

Ունինք տարրերը, - ոգի, պերն լեզու, հարուստ պատմութիւն ու փարքարամ դարաշշան: Պիտի ունենա՞նք կամքն ու հաւատոքը՝ որ տանին մեզ այս ուղիով: Բայց նախ՝ պիտի ունենա՞նք այն դէմքերը, որոնք ուխտածներու պէս, մեր նորագոյն պատմութեան հերոսներուն պէս, կրկէս իշնեն, նոր հերկեր բանան, պայցքար ու կիրք ստեղծեն, ուրանան, գուրգուրան, խուզարկեն ու կերտեն եւ մօտենան հայուն դարադըրոշմ նակատագրին ու բռնեն անոր լուսնին խորհուրդը:

Այդ ուխտածները միայն կրնան իրագործե՞լ, - ինչպէս մեր ամենան ֆէտայիները, ինչպէս մեր հին ու առավելատիպ կրօնաւորները ըրած են իրենց կալւածին մէջ, - մեր ցեղաշոնչ երազը, գրականութեան կալւածին մերս, անկրնչելի ժանդակներու վերածելով հայուն փշրւած, բայց միշտ անկառուրակ ոգին, հայուն մշտափափոխ բայց մշտանյն կուրիւմը:

Մինչեւ չծնի այս բոք հաւատոքը, այս խորունկ մոլեռանդութիւնը գրականութեան հանդիպ հայ գրողներուն մէջ, կարելի չէ ունէ յոյս ունենալ ո՞ւնէ մեծաշուրջ ստեղծագործութեան մասին:

Գալիք տարին՝ այս մոլեռանդ ու փոքրաշոնչ ջնկատին տարին բռզ ըլլայ, տարին՝ գրական դիւցազնական սերմանութիւն:

Ինչո՞ւ հաւատք չունենալ սակայն, յեղափոխութեան ու յեղափոխականներու գործին՝ արևստի ու գրականութեան սարալանցերուն վրա:

Գահիրէ. Գ. Մեհմանական

Ո՞Վ է «ԽԾՐԱԴԻՄԱՅ»-Ի ՀԵՂԻՆԱԿԻ

«Վէմ»-ի Բ. ք.ի մեր յօդածում պատասխանելով այն հարցին, ք. ո՞վ է սարադաշտական դժբաղութեան» կատա-

կերգութեան հեղինակը, ասել էիմք.

.... «Խտրադիմայ»ն այն ձեւով, ինչպէս որ նա հասել է մեզ, երեք ձեռքով